

Ք Շ Ո Ր Ա Ռ Ն Ե Ր Ո Ւ Ն

Ձրմեռն ամբողջ մենաւոր լուսամուտէս կիսափակ
Գորշ, գորշ ամպեր դիտեցի, և ձեզ, տրխուր մողէսներ.
Դուք ինձ լրօին յայտնեցիք ձեր կեանքը խեղճ, ցաւ համակ,
Ու պատրջգամս աղքատին սրտիս հետ ձեզ միշտ բաց էր...

Գարուն եկաւ ու նոր կեանք, լազուարթ երկինք արփածեմ.
Ծառ ու ծաղիկ երգելով նոր պատմութիւն հիւսեցին.
Սաղարթներու սուսախնն ամենուրեք կը լրսեմ,
Յաւերթութեան ու կեանքի փաստեր միշտ նոր ու միշտ հին:

Գարունն եկաւ, ալ բաց է լուսամուտն իմ խղիղկիւ
Արմըկայեց ձեռն ի ծնօտ թռչուններէն, ծառերէն,
Ու անձրեւի շիթերէն, ու մարգերէն ծաղկալից
Բնութեան հազար ձայներուն համերգն անլուր կը լրսեմ...

Բայց քան ամէն երգ տրխուր — երկինք, երկիր են վրկայ —
Ձերն ազու է, մողէսներ, թշուառ ցեղիս իմ տիպար.
Խուժը խուժը կու գաք արփենի շողերէն ջերմ քարին վրայ,
Ու հոն լրօկի, անշըշուկ, դուք արեւուն սիրահար՝

Երկար ժամեր կը սպասէք որ կեանքին իսկն ձեր մորթէն
Լիառատ ներս թափանցէ: Գիտեմ երկիւղն է բունած
Ձեր սրտին մէջ. կը խուսէք՝ երբ զիս տեսնէք հետուէն.
«Մարդը մարդուն գայլ» արդեօք դժուր ալ գիտէք, ո՞վ Աստուած:

Գիտեմ շատ քիչ էք սիրուած ինչպէս ձերին նրմաններ.
Եւ թէ ես ձեզ կը սիրեմ՝ թշուառութիւնս է պատճառ.
Բայց մի՛ վախէք, զի որուն աչքէն երբեք չէ ծրներ
Կաթիլ մ'արտօսըր՝ մենէ ան բիւր անգամ է թշուառ:

Ամբողջ տարին ձեզ տեսայ պատրջգամիս վրայ լրին.
Կը սիրէիք դուք զիրար թշուառներուն պէս համայն.
Վըշտի բաժակ մ'ալ ինձի ձեզ պէս ինկած էր բաժին,
Ու ցաւի տան մէջ ուսանք սիրել զիրար յաւիտեան:

Դրժնէ ձրմբան ու ջերմիկ գարուններուն, որբիկներ,
Աղեօք դուք ալ այս թշուառ զեռուններուն պէս զրտաճ
Բաց սիրտ ու բաց պատրջգամ... — Բարի՛ մարդիկ, չէ՞ք լրսեր
Ողբերն անոնց. թողէ՛ք որ սէրը գործէ յաղթանակ:

Չէ՛ որ արեգն ամէն օր կը ձօնէ լոյս ամէնուն,
Ամէն գարնան բընութիւն կու տայ ծաղիկ ամէնուն,
Այգին գինի ու գինին խանդ և բերկրանք ամէնուն,
Դուք ալ սրտի տէր մարդիկ, բաշխեցէք սէր ամէնուն.